

էին, բերդերէն արձըկուած ուռմբերուն պատճառաւ, չկրնալով դէպ 'ի Բրուսիացուոց զիրքն յառաջել : Իսկ միւս կողմանէ ուտելեաց պարէնը ըս պառելու վրայ էր. Բարիզի վերջին վայրկեանները կը մտտենային : Ամեն շաբաթ, մանաւանդ թէ ամեն օր մեռելոց թիւը կ'առաւելուր. և երբ երկու միլիոն քաղաքացիք սովէ ջարդուելու վտանգի մէջ էին, Դուշիւ ընտրելագոյն զօրքով յունուարի 19ին յարձակումը փորձեց, բայց Տիւզըոյին նման անյաջող ելք մը ունեցաւ :

Այն օրուրնէ ետքը եղած ամեն պատերազմական խորհրդակցութիւնները մի և նոյն արդասիքը ունեցան : Սպառնալից պատրաստ կը ցուցնէր ինքը զինքը արշաւելու և մեռնելու, բայց առանց յուսոյ թշնամոյն բանակին մէջէն ճամբայ բանալու : Շանգի զօրապետին խորտակման լուրը, Բարիզոցոց յուսահատութիւնն իր վերջին ծայրը հասուց, քաղցն ալ կնքեց զայն : Սովեալ ժողովրդեան երբ տալու ուտելիք ալ չըմնաց, և գաւառներէն օգնականութեան յոյսն ալ պարապի ելաւ, Բարիզի կառավարութիւնը ալ անկարող ճանչնալով ինքը զինքը գերմանական բանակին դէմ դնելու, վերջապէս սըրտաբեկ զիջաւ թշնամոյն հետ հաշտութիւն խօսելու » :

Կամպէզդդա՝ ամենեկին առարկութիւն մը չըրաւ Ժիւլ-Սիմոնին այս բացատրութեանցը դէմ, բայց առանց իրեն իմացընելու կնքուած զինադադարման պայմանաց, և ամենէն աւելի յայտարարութե՛ն խօսքերուն նկատմամբ՝ միշտ անողորբելի մնաց :

Բ Ա Ր Ի Զ

ԻՐ ԱՆԿՈՒԹԷՆ ԵՏՔԸ, 7 ՓԵՏՐՈՒԱՐ, 1871

Բարիզ քաղքին անկումէն ետքը ներս մտնող ականատես անձ մը այսպէս կը նկարագրէր անոր վիճակը :

« Բարիզ յետին աստիճանի լքած

և սարսափած է, սակայն մեծողի և բարեկարգ է, և կը ջանայ ըստ կտրի պարտըկել իւր վհատութիւնը : Խուռն բազմութիւն մը կը տեսնուէր փողոցաց մէջ, գրեթէ ամենն ալ զինուորական նշանադրեատ հագած, որոնց մէջ քիչը քաղաքացի կը տեսնուէին : Ըստ մեծի մասին կրպակները բաց էին, բայց շատերն ալ գոց : Բարիզի մէջ վաճառելի նիւթոց ամենեկին պակասութիւն մը չըկար, ուտելիքէ զատ ինչ որ կ'ուզես կը գտնես : Խմելիք ալ պակաս չէին, բայց խմող մը չտեսայ : Ուտելի նիւթոց կրպակաց մէջ բան մը չէր մնացեր : Կային անուշեղէններ, քաղցրաւենիներ, շաքարենիներ, բայց գոյացաւոր ուտելի բաները գիտակով պէտք էր փնտռել : Կրպակի մը մէջ մնոյ մեծամեծ կտորներ տեսնելով խողենի կարծեցի. հարցուցի ինչ բան ըլլալնին, և պատասխանեցին թէ ձիու գէր միս է : Հացարարաց կրպակները գոց էին, և մնափաճառանոցաց վանդակներն վար իջած : Ո՛հ. որչափ յուզարկաւորութիւնք, մէկ, երկու, երեք, վեց հատ միանգամայն տեսայ ճամբուս վրայ :

Յետին տխրութեան մէջ էր Բարիզ, բայց նոյն իսկ ազէտից մէջ իր վսեմութիւնը պահած էր իր խաղաղութեամբը և հանդարտութեամբը. իւրաքանչիւր դք իր ճամբան կ'երթար մաղձտա դէմքով խորին մտածութեանց մէջ ընկըղմած :

Ուտելիք գտնելը նեղութիւն կը պատճառէր ինծի : Պայուսակս գրեթէ օրագիրներով լեցուցեր էի, և միայն խողի ապխտածի քանի մը կտոր ունէի հետս : Այս առթիւս մէջ խողի ապխտածից ըրած տպաւորութե՛ն չափ, արդեօք տպաւորութիւն ըրած են երբեք աշխարհիս վրայ երեցած հանքաբանական և երկրաբանական անդիւտ առարկայք : Երբոր իմ սենեակս հասայ տանն աղախնայք հրաման ուղեցին դուրս տանելու այն նորագիւտ կերակուրն, իրենց ընկերակցացը ցուցընելու համար, և ըստ զրացիքն վազեցին այս զարմանալի կոշուկքը տեսնելու փափաքանք :

կրանդ-Օդէլ (Grand Hôtel), ինչպէս նաև Բարիզին կէսը՝ ընդարձակ հիւանդանոց մը դարձեր է :

Չարմանալի է քաղքէն դուրս աշխարհիս վրայ պատահած դիպաց և ՚ի մասնաւորի Բրուսիացւոց վիճակին վրայ Բարիզացւոց ունեցած տգիտութիւնը :

Չինադադարման բանազնացութեան երկրորդ օրը՝ Բարիզ ապահով էր որ զինքը պաշարող բանակը երեք օրուընէ ՚ի վեր բան կերած չունէր, որով կը կարծէր թէ ինքն է որ զինադադարումն կը շնորհէր և ոչ թէ կը խնդրէր :

Շարունակ կը հարցընէին թէ Բրուսիացւոց բանակին կէսը քաղքէն չը մեռաւ, Բարիզը պաշարող բանակը չորս հարիւր հազար չէ, Բրուսիացիք չեն վախեր ազատ հրացանաւորաց (գղ. francs-tireurs) անունէն, բանակին կէսը ձմեռուան ցրտէն չըջարգուեցաւ, թագաւորը դեռ ևս վէրսայլ է, և ուրիշ ասոնց նման հարցմունքներ :

Ուտելեաց սակաւութիւնը յետին աստիճանի զգալի է՝ մինչ բանազնացութիւնը կ'ըլլան պաշար հասցընելու :

Մէկն որ անձամբ ծախս ըրեր էր պաշարման ժամանակ, յետագայ գներն է տուեր. պղտի կաղամբ մը՝ երկու ֆրանգ, պուաս մը՝ մէկ ֆրանգ, թուչուն մը՝ քառասուն և հինգ ֆրանգ, ճագար մը՝ քառասուն և հինգ ֆրանգ, աղաւնի մը՝ քսան և հինգ ֆրանգ, լիպոէ մը՝ գետնախնձոր՝ երկու ֆրանգ, լիպոէ մը՝ կարագ՝ քառասուն ֆրանգ, լիպոէ մը՝ պանիր՝ քսան և հինգ ֆրանգ :

Իսկ ձիոյ մսէն զատ ուրիշ միս չէր դտնուեր :

Հացը գէշ չէր, բայց դժուարութիւնը գտնելն էր :

Այս պաշարման մեծ և գեղեցիկ եղբերգութեան արդիւնքն եղաւ եղեռնագործութեանց բարձումը. ոչ աւազակութիւն մը և ոչ գողութիւն մը պատահեցաւ, և ընդհակառակն այնպիսի համակամական առաքիներութիւն մը փայլեցաւ՝ որ սիրտ կը շարժէ : »

1870-71 ԱՄԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ընթացող տարւոյս յունուարի 28ին կնքուած զինադադարումն ընդ մէջ Պիւմարը կոմսին և Ժիւլ Ֆալրի՝ նախընթաց վերջ մը կու տայ պատերազմական ահաւոր և անլուր թուականի մը, որ գրեթէ եօթն ամիս տևեց, և կը հրաւիրէ ակնարկ մը տալու գերմանական բանակին ամբողջ պատերազմին ընթացիցը մէջ ունեցած մեծամեծ յաջողութեանցը :

Այս պատերազմին եօթնամեայ շրջանը կրնայ երեք ժամանակ բաժնուիլ. առջինը կը սկսի յուլիսի տասնևվեցէն մինչև օգոստոսի երկու, և կը բովանդակէ պատերազմի հանդերձանքն ու պատրաստութիւնները. երկրորդը կը սկսի օգոստոսի երկուքէն և կ'երթայ ինչուան սեպտեմբերի երկու, և կը բովանդակէ կայսերական Գաղղիոյ հետ եղած կռիւնները՝ մինչև Մէտանի անձնատրութիւնը. իսկ երրորդը կը բովանդակէ Ազգային պաշտպանութիւնը սուած կառավարութեան հաստատուելէն ետքը, գերմանական բանակաց հասարակապետական Գաղղիոյ բանակաց դէմ տուած պատերազմները :

Պարտերազմի պատրաստութիւնը յուլիսի տասնևվեցին սկսան, այսինքն այն օրը հրաման եղաւ Բրուսիոյ թագաւոր ծայրագոյն սպարապետէն՝ որ հիւսիսային Գերմանիոյ պատերազմական բանակը պատրաստուի : Այս երեք շաբթուան արագ գործունէութեամբը կատարուեցան զօրաց և արևմտեան բերդերուն զինուիլը, երկաթուղեօք պէտք եղած տեղափոխութիւնները, գնդից և բանակաց կենդրոնացումը, ծովեզերեայց պաշտպանութեան համար պէտք եղած նախահոգ զգուշութիւնները, ինչպէս նաև ծովային կամաւոր զօրաց կազմութիւնը և հինգ ընդհանուր կառավարութեանց հաստատութիւնը. նոյնպէս պատերազմի թղթատար սուրհանդակաց և երկաթուղեաց հաստուածից կարգի դրուիլը :